

պես և Հանկուսա իր ժողով-ծային մէջ, նոյն-
պէս Ֆէլիքս Նեվ իր յիշեալ գործոցն 315 ե-
րեսը: Եղիշէր պատմոթեան այս թարգմանին
իր շարունակութիւն կը յաւելու և Փարպեցոց
պատմոթիւնն համառոտելու պարպի վեհապոռը:
Continuation par Lazare Parbe. Այս շարունա-
կութեան Ցառալաբանն մէջ կ'ըսէ թարգմա-
նիլը թէ Կը փութակ տալ համաօօի քա-
ղուածոց մը և Փարպեցոց պատմութենէ:
Այսպէս վերնարդին վրայ եւ Ցառալաբանն մէջ
խստամալէն ետեւ՝ որ և, Փորդշոյ գործոցն
համառոտ թիւնը միայն պիտի տայ, կը լցնէն
և, Փարպեցոց պատմութիւնն որ Ահանայ մարգ-
պան անուանուելով կը վերլնայ, յաւելով
(յաջրդ գարերու պատմակիրներէ) ըսու երես ալ,
Վահանայ կեանքն իրը մարզպան եւ մահը, եւ կը
վերջացրն սոյն գլուխն ինքնիրմէ գովասանական
հատուած մը (Անտ, եր. 296) յաւելով Ահանայ
վրայ, առանց յիշատակելու տեղ մը՝ որ սոյն հա-
տուածը Փարպեցոց չէ:

Գելիքս Նեվը որ թէ Լանկուայի եւ թէ
Գապարաճեանի յիշեալ գործերն առջեւն ունի,
խնդէս յայտի է Լ'Արմենի օհրեւեսու 315
երեսէն, լատահելով Գապարաճեանի (անվստա-
հելի) հատարամութեան վրայ, — որ ոչ միայն
գրքին սկիզբն այլ եւ Ցառալաբանն մէջ բով-
անդակ գործ է: Փարպեցոց կու տայ —, կը վեր-
ջացրնէ Ենթէ պատմութեան վրայ խօսող իրը
յօդուածն, յիշեալ (Գապարաճեանի նիքնադիր)՝
հատուածը բառ առ ամես չափերուն յառա-
բերելով, առանց համատառուն և, Փարպեցոց
հարեւէն մնաբրդին եւ կամ գէթ գարիբերէն ամ-
բողական թարգմանութեան հետ Այսպէս Գե-
լիքս Նեվ նոյն հատուածն (Գապարաճեանի
խօսքն իրեւ և, Փարպեցոց) ամենայն վստահու-
թեամբ յառաջ կը բերէ յաւելով՝ “dit Lazare de
Pharbe qui l'avait connu personnellement.”

Արագի զգուշութիւն եւ բանաւոր
կասկած պէտք է հնիշեաներէ վկայութիւն յա-
ռաջ բերելու ժամանակ: Սակայն քանի առաւել
անպատճեանի կը ման արդար քննազատու-
թեան առջեւ այս հեղինակք՝ որ իրենց գրուա-
ծոց ընթացից մէջ չեն զեկուցաներ՝ թէ հու կամ
հոն թողուցին այն ձամբան, զոր կանխաւ իմա-
ցուցած էին ընթերցողին:

Հ. Զ. Գ.

ՊԵՏՄԱՆԹԻԹԻՆ ՀԸՑ ԽՇԴՐՈՒԹԵՆ
Ի ԵԿՇՐՈՒԷ ՄԵՆՉԵՆ ՏԵՐ ԺԵՐՈՒԱՅԻ

Պ.

ԵՎՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅ
ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ

(Հարանաւութիւն)

Ծնդհանրապէս լրագրութեան եւ լրա-
գրութեան պատմութեան վրայ խօսելին ետեւ՝
տակաւին ի թամանումն նիւթեցն շմթեակիմած՝
աւելորդ չէ հյացեուած մարձակիլ նախնի աշ-
խատսիրութեանց որ մըր այս գործոցն ժամանակ
աշաց առնել էին: Ինչպէս յառաջադ յն ըսնիք,
սակայ ինչ օգուտ տեսանցք առնոցմէ, սակայն
պարագ մը կայ յիշատակիլու թէ վասն վայել-
չութեան որ կը պահանջուի հետեւորդէ մ'առ-
նախորդն, եւ թէ վասն զի յընթացս պատմու-
թեան աստ անդ պիտի յիշատակենք զանոնց: Եւ
որովհետեւ հարկ է պատմութեան ընթերցին մէջ
երիշրութական խոտրումներէ ըստ կարի խորչլ,
պէտք ենք կու ընթերցողին առյեւ գնելի ի միասն
աղբերներն՝ որոնց թերեւս մէկը պէտք կ'ունե-
նայ մեր ձեռնարդութիւնը քննադատուելու ժամա-
նակ: Եւ թէ վերջացրէն՝ որովհետեւ կը կարծենք
թէ կարելի չէ մըր լրագրութեան պատմութիւնն
այնպէս լաւ սկիզբ եթէ ոչ համառու պատ-
մութեամբ մը՝ ի մէջ բերելով աղբերաց բռ-
վանդակութիւնն: Բայց ասով չուզուիր ըսել՝
թէ առանց բացառութեան ամեն աղբիւներն ալ
հու պիտի բռվանդակենք. վասն զի կարելի է որ
ըսլան այլ եւ աղբերք անձանօթք մեզ:

Նախորդ աշխատարդութիւնների՝ որ մզդի
կրնան աղբերք ըլլալ, երկուքի կը բանուին. յընդհանուր եւ ի մասնաւոր: Առաջիններն են
անոնք՝ որ ընդհանուապէս հայ մատենագրութեան
պատմութիւնը գրած են, եւ ի մասնաւորի յի-
շատակած են ընդարձակ կամ համառօրի նաեւ.
Հայ լրագրութեան պատմութիւնը իսկ վերջին-
ներն են անոնք՝ որ մամաւորապէս հայ լրա-
գրութեան վրայ միայն կը ճառան: Ցայտի է թէ
ասոնք կարեւորագ յններն են:

Առաջիններէն ունինք առջեւնիս:

1. Պատմութիւն Հայերին Դոդուննեան, Բ. Նոր
Մատենագրութիւն, 2. Գարեգ. Զ. Ա. Եննասիկ,
1878: Ասոր մէջ (երես 468) ազգային մա-
տենագրութեան հմտ հեղինակն ընդարձակ
(19 թուղթ) կը ճառէ այս գարուս հրատարա-
կուած լրագրաց վրայ, ոստ բառակամի ընդարձակ
եւ միշտ տեղեկութիւններով: Այս աշխատա-
սիրութեան մեծապէս օգտեցանք:

¹ Collection des historiens anciens et modernes de l'Arménie, par Victor Langlois, Paris, 1869, Tome II., p. 267. Ասոր մէջ էլ յիշեալ նաև, և, Փարպեցոց ամառանի թարգմանութիւնն ի չ-
Ասմուել վ. (Գառնիքարեան) կեսարեան. (Անես. Միհիք.)

2. Հայութին Մարտինի բերքադիման, Հ. Գար. Զ.
Ակնեսիթի, 1883: Այս աշխատասիրութիւնն որ
Ալբուրենական ցուցակ է տպագրութեան գիւ-
տէն մինչեւ առ մեղ եղած հայերէն հրատարա-
կութեանց, կը բովանդակէն նաև ցայսօր հրա-
տարակուած հայ լրագրաց անուանքն, առընթեր
զնելով խնագրին անունն, հրատարակութեան
տեղն, սկզբան եւ կատարած տարւ թիւն: Սա-
կայն կը մողան նաեւ շատերն անցիատակ, թուա-
կանաց մէջ ալ շատ ճշգութիւն չեց ցուցաներ:

3. Պատրիարքին հայ Մարտինի բերքադիման, Եղի-
շէ Վ. Գուրեան, Կ. Պղլս, 1885: Հուս (երես 97)
ԺԹ. Գարու հայ մատենագրութեան վրայ խօսե-
լով՝ յառաջ կը բերէ Եղ Վ. Գուրեան հայ լրա-
գրութենէն նշանաւորներն (Թաւով 18) իրեն
նպաստիշ եւ տածիշ աշխարհիկ լեզուի կանոնաւ-
որման եւ զարգացման, առանց ուրիշ դժուողութեան
իսկ վերջիններէն ունինք մասն երկու հատ.

1. Երբոր, լրագիր շարաթակն, 1850,
թիւ 28: Առու մէջ Հ. իիհակառ ս. ձամենան
Ալբուրեն լրաբերներու ու օրաբերներու պատմութիւնը
վերնագրով այլուայլ յօդուածներու մէջ յառաջ
կը սերէ Դիտու բնուածուաէն (1812) մինչեւ
Բարբորան Ա. Ասհելին (1851) ամամթերթն
հրատարակուած լրագիրներն ու օրագիրները,
իւրաքանչիւր լրագրուն վրայ երկար ճառելով:

2. Հայութին Մարտինի պատմութեան (Armenische Bi-
bliothek), Աբգար Յօհաննիսիսանց եւ Արթուր
Լայսու: Լայսոգիկ, 1886: Աբգար Յօհաննիսիսանց
Սայութաւուի խնագիրն արդի հայ գրականու-
թիւնն եւ րոպացու ծանօթ ացընկելու նպատակաւ՝
ազգ ային բանաստեղծութիւնների կենսագրութիւնն
եւ աշխատասիրութիւնն արդի նշանաւոր ազգայնոց,
ազգային առաջնորդ, թատրոներ, եւ այլն հայերէնէ
գերմաններէն թարգմանել կու տայ Արթուր Լայս-
ուին (Arthur Leist) եւ տեսր տեսր կը հրատա-
րակէ: Այս գործոյս Բ. Տետրին մէջ (եր. 145)
հայ լրագրութեան ալ փարբէ գլուխ (12 երես)

մը շնորհուած է: Ասիկայ հայ լրագրութեան վրայ
համառատ տեղիկութիւն կու տայ. բայց ինչպէս
գործոցն ուրիշ յօդուածներն՝ նշանէն հայ լրա-
գրութիւն յօդուածն ալ ունի իւր ուղղելի մասերն:

Ասուր են աւասիկ մըր աղքահներն որովք
մըր ծարաւան լիովին անցընել կարող չեղան: Հարկ
եղաւ որ մենք մէզի աղքիւր մըր բանանը թէեւ
մեծաւ վաստակով՝ բայց յագեցուցիչ: Անձամբ
թերթեցինք ազգային լրագիրներն որչափ ձեռ-
ուընիս անցան, եւ անով շատ բան լրուաւոր
ընդունեցինք, շատ բան նոր տեղեկացանք:

Պ Ա Ժ Ա Խ Ա Մ Ն

Ունինք վերջապէս քամի մըր խօսք ալ մըր
նիւթըն բաժանման վրայ: Ո՞վ Շուղը երկայ-
նաձրդ ուղղոյ մըլ վրայ հանդստան իցեւաններ,
ուր խոնց ուղեւորն հանդիստ առնլէն ետեւ՝ նոր
զրութեամբ յատար կը արքէ ամբան: Ո՞վ չկ
բաղձար որ լցնանիստ լրաբերինիմու մըլ ունենայ
որոց կինդրոններ, որոնց վրայ միաբը բովանդակ
բաւելները կապելով՝ դիրաւ առանց արիա-
գնեան գերձանեն իւր ձամբան որոշէ: Ըստարձակ
նիւթ մըր բաժանում հարէ է ունենալ:

Մեր լրագրութեան պատմութեան մէջ,
ինչպէս յընթաց գործոյս պիտի տեսնէ ընթեր-
ցողը, կան ժամանակները որ իրենց անցեալէն ու
ապագայէն ըստ բառակնի որոշ կը զանազանին:
հայ լրագրութեան աճումն չէ եղան միշտ նոյն
սաստիւթեամբ: Ի սկզբանէ մինչեւ 1840,
ոչ, ինչպէս յամբագնաց կ'ընթանայ, ու գե-
րայուս մանկութիւն —: 1840էն ետքը գրե-
թէ ամեն տարի, եւ յաճախի իւրաքանչիւր տա-
րի քանի մը հան նոր կը ճնանի, թէեւ շատե-
ըլ սահա ակեաց կարծորեայ, — փոփոխամիտ
երիտասարդութիւն —: 1860էն ետքը կ'ընանք
ըսել, Տեղել մը հայ լրագրաց կը սկսի հոսել
եւ ոչ սակաւք կը ման յարատեւ, — հաստա-
տուն այլութիւն —: Տերեւ թիւնը չենք ուղեր
տեսնել:

Ուրեմն ունինք որոշ կէտեր, ուր կ'ընանք
պատմութեան ընթացքին մէջ հանդիստ առ-
նուկ՝ նախլիլից ացընմէ ետեւ: Այս որոշ կէ-
տերն՝ ինչպէս ըստածներէն յատար է, երեք
են, զօր մենք Շքն կ'անուաննելիք, եւ կը բաժ-
նենք մըր նիւթն այսպէս:

Ա. Օրջամ: Ի սկզբանէ հայ լրագրութեան
մինչեւ 1840,

Բ. Օրջամ: 1840էն մինչեւ 1860:

Գ. Օրջամ: 1860էն մինչեւ մըր օրերը:

Ասոնց վրայ կ'ողենք յաւելուլ 1. Գլուխ
մը հայատառ տաճկաբարտ լրագրաց վրայ,
զրովք չենք կընար աղքային լրագիր հաշուել եւ
անոնց կարգին մէջ մուծանել. 2. Անդրագար-
տութիւն մը հայ լրագրութեան վրայ, եւ 3. Ծոդ-
հանուր տեսրութիւն արդի հայ լրագրաց, որով
կը փակնիք մըր նիւթը. բանանք ուրեմն հիմայ,
(Հայութինալիք)

Հ. Գ. Գ.